


ԹՂԹԱԿՑՈՒԹԻՒՆՆԵՐ

ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՅՈՒՄԵԼԵԱՆԸ ՆԻՒ-ԵՕՐՔԻ ՄԷՋ



Նիւ-Եօրքի Հայ եկեղեցւոյ Հոգաբարձութեան նախաձեռնութեամբ Հայ Գիրերու գիւտի 1500 ամեակին և տըպագրութեան 400 ամեակին նուիրւած մեծ հանդէս մը տեղի ունեցաւ յունվար 18ին, կիրակի օր կէսօրէ վերջ ժամը մէկին Միւրէյլ Հիւ Հայ-սիւմ ընդարձակ սրահին մէջ: Հանդէսին կը մասնակցէին քաղաքիս բոլոր հայ կազմակերպութիւնները: Հանդէսը չսկսած ժողովուրդի խումբ բազմութիւն մը լեցուած էր սրահը և գրաւած բոլոր աթոռները, այնպէս որ՝ քիչ մը ուշացողները բոլորն ալ ստիպուեցան ոտքի վրայ մնալ: Պէտք է ըսել թէ Նիւ-Եօրքի մէջ առաջին անգամն էր որ կը տեսնուէր 2000ի չափ հայեր համախմբուած:

Ամբողջ սրահը դրօշազարդուած էր և ելեկտրական լոյսերով կը շողարբեմին խորը՝ Հայկական դրօշակներու մէջ զետեղուած էին Ս. Սահակի և Ս. Մեսրոպի կենդնագիրերը խիստ խորհրդաւոր կերպով:

Հանդէսը բացաւ Նեւտօն խան՝ պարզելով օրուան մեծ տօնին կարելորութիւնը: Յետոյ քաղաքիս է.րդ զօրագունդի նուագախումբը նուագեց ընտիր կտոր մը:

«Վահագն» երգեցիկ խումբի քառաձայն գեղեցիկ մէկ երգէն ետք, յաջորդաբար օրուան տօնին մասին խօսեցան Պ. Պ. Աղասի՝ Ամերիկահայ տպարանատէրերու կողմէ, Տօքթ. Այվազեան Հ. Բ. Ը. Միութեան կողմէ, Լեւոն Մարտիրոսեան՝ Ս. Դ. Հնչակեաններու կողմէ, Չատիկ Մաթիկեան Հ. Յ. Դաշն. կողմէ, Սուրեն Սուրենեան Վեր. Հնչակեաններու կողմէ: Իւրաքանչիւր ատենախօսութիւն կ'ընդմիջուէր զինուորական նուագախումբի ընտիր կտորներով: Օր. Թագէտեան իր զմայլելի ձայնով երգեց «Հովեր ջան»ը, իսկ Նիւ-Եօրքի և Ճրդիի երգեցիկ խումբը երգեց «Սօնա Եար»ը բուն ծափեր խլելով ներկաներէն:

Շատ տպաւորիչ էր Ազգ. վարժարանի 32 փոքրիկներու երեւումը բեմին վրայ, որոնք համակ ձերմակներ հագած երգեցին Ա. ու Բի երգը դրդալից ծափերու մէջ: Այս գեղեցիկ տեսարանը բեմին վրայ լուսանկարուեցաւ:

Վերջապէս խօսեցաւ ատենապետը, գնդապետ Նեւտօն խան, որ մասնաւորապէս ծանրացաւ «կրթական ֆօնտ» մը կազմելու գեղեցիկ գաղափարին մասին և հրաւիրեց Նիւ-Եօրքի հայութիւնը, որ ինչպէս ամէն առթիւ չէ խնայած իր լուսման ազգօգուտ ձեռնարկներու, նոյնպէս և չզլանայ իր մասնակցութիւնը կրթական ֆօնտին, ու հանգանակութիւնը բացաւ, որուն մասնակցեցան.—

- Հ. Յ. Դ. Նիւ-Եօրքի կօմիտէ 40 տօլ.
- Վերակազ. Հնչակեան 30 »
- Ս. Դ. Հնչակեան 20 »
- Հ. Յ. Դ. կարմիր խաչ 15 »

Այսպէս բոլոր Ընկերութիւններն ու Ուսումնասիրացները մասնակցեցան 15, 10, 5 տալերով: Իսկ ներկաներուն մասնաւոր տոմսեր բաժնուեցան՝ իրենց նուէրները գրելու համար:

Գովելի էր մասնախումբին ըրած ջանքերն ու կարգադրութիւնները, բացի հանգանակութեան ձեւէն, որ ամենակարեւորն էր և շատ աւելի արդիւնաւոր պիտի ըլլար հանգանակութիւնը, եթէ նախկին ընդունուած ձեւով ըլլար:

Նիւ-Եօրքի քաղաքապետը նամակով մը ցաւ կը յայտնէր որ ստիպողական գործերուն պատճառով, չէր կրցած ներկայ ըլլալ հանդէսին, սակայն իր համակրանքը կը յայտնէր

նիւ Եօրքի հայերուն, նոյնպէս նամակներով հանդէսը շնորհաւորած էին Ռուսական և Օսմանեան հիւպատոսները, նմանապէս Սիւրիացիներու և Արեւելեան Ընկերութիւնը, իսկ Արեւելեան Հրէաներու Ընկ. նախագահն ու քարտուղարը անձամբ ներկայ էին հանդէսին. նախագահը անգլիերէն լեզուով խօսեցաւ Հայոց մասին, յորդորեց որ օտար երկրի մէջ պահեն իրենց գիրն ու ազգութիւնը:

Հանդէսը փակեց տեղւոյս հոգեւոր հովիւ Մատթ. քահ. Մանիկեանը՝ գընահատական և շնորհակալութեան քարտով մը, ան կոչ ըրաւ որ հոգ տանին իրենց երախաներուն հայացի կրթութեան:

Ուշ ատեն վերադարձանք տուներնիս, մեզի հետ տանելով ժողովին քաղցր ու յիշատակելի տպաւորութիւնը:

ԹՂԹԱԿԻՑ